



# ԱՐԻ

## ՏԵՂԵԿԱՏՈՒ Բ.Ս.Ը.Մ. ՌՈՒՄԱՆԻՅԻ ՑՐՉԱՅԻ



### ARI

BULLETIN

De  
L'UNION de CULTURE  
PHYZIQUE et de SCOUT.  
ARMENIEN.

RAYON. ROUMANIE  
Adr. Sdr. Calușeilor 54  
BUCAREST

Արտօնացք  
Տ. Գ. Ա.Թ.Ա.Ն.Ա.Ս.Ի.Ա.Ն  
ՏԱՐԵԿԱՆ 60 Լ.Ե.Յ  
ՀԱՏԸ 5 Լ.Ե.Յ

Թիմ 3

ԱՊՐԻԼ 1924

### Զ Բ Ո Յ Ց Ե Բ Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ն Ե Բ Ո Ւ Ն Հ Ե Տ

Մեր խոսքը այսօր ձեզի է, դուք որ անցած է արդեն դպրոցին գրասեղաններն, ու գործի ասպարեզը մտած:

Բացատելու սկեֆ չունինք ձեզի մարմնի կրութան պէտք, ոչ ալ աղետները զոր յառաջ կը բեր մարմնի առաջարկեան ու դաստիարակութեան անհետումը, խայբայելով մարմնին ու անոր հետ միտքն ու հոգին:

Պիտի յիշեցնենք միայն ձեզի. որ դպրոցը ծգելէ ետքն այ պարտաւոր է և հոգ տանիլ ձեր մարմնին դաստիարակութեան, երեւ չեմ ուզեր որ ձեր մկանները քուլուուն ու սրբի գործառներինը պահպի, ու հայրանայ ձեր մտքի պայծառութիւնը, մեկ խոսքով, մամանակին առաջ կիրակ մետք ու մարմնով.

Դպրոցին մէջ ուսած մարմնի խնամքը կամ ոչ, դուք պէտք է զայն զանց չընեք կեանի մէջ, ինչ որ ալ ըլլայ ձեր ընդգրկած ասպարեզը:

Ոչ միայն պէտք է աւշասիք ու մահար մեայ ձեր մարմնինը, այլ նաև պիտի զանու մարզանով ձեր մկանները ուժովցնել ու ձեր մարմնինը միտք դիմացկուն պահիլ կեանի յոգնութեանց համար:

Հայ Մարմնակրութեան Ընդհանուր Միուրիւնը անա ձեզի առաջնորդ: Ան հիմնուած չէ միայն փոքրերուն համար: Ճիշ է որ անոր մեծագոյն մասնութիւնը մատաղատի սերունդն է, իր փոքրիկ սկառուները. ու այդ առոր համար՝ ուղեսզի վաղուան սերունդը գունէ իր մատղած ասրիենք քծուի հոգիի ու մարմնի սարքի ընդունակութիւններով: Խակայն Հ. Մ. Ա. Մ. Ա նաև երիտասարդներուն է: Անոր զիրկը բաց է բոլոր սենց, որոնք կը զգան թէ կեանի խուրեան յազրելու համար պէտք ունի մարդ առողջ եւ զօրուու մտքի մը, ու կորովի կամքի մը: Այդ առողջ նկարագիրը Հ. Մ. Ա. Մ. Ա կուտայ իր շարժեան, որովհետեւ ան կ'ուսուցանք թէ մինչեւ ու զօրուու շրլան միտքն ու մարմնին չեն կրնան դիմանալ կեանի փորձութեանց:

Գաղութելու մէջ, մանաւանդ. ուր հայ նոր սերանդը ցրասպառուած է տեսակ տեսակ մանեներով. ան պարտաւոր է զինուիլ սրի ու կամքի զիներով, ուղեսզի այլաւերումը չաւէ չանի օսար ափեր նետուած մեր ցեղին վերշին բեկուները:

Հ. Մ. Ա. Մ. Ա ձերն է, երիտասարդներ, խմբունքին անոր ուրցը:

### ԲԺԻՇԿԻՆ ԽՈՍՔԸ ՄԿԱՌԻՏԻՆ

ՄԿԱՌԻՏԸ ԽՆՉՈՒՅԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՆԻ

Հօս աւելորդ կը համարեմ խօսիլ. թէ սկսուած ինչ որ ալ համարի, պէտք է ըլլայ մաքուրը Մաքրութեան մասին արդէն խօսեցայ:

Թէ ի՞նչ տեսակ պէտք է ըլլան հագուստները:

Ֆանէլա եւ բրդեղէնները միշտ նախամեծար են: Բամասկեղէնները մարմնին արտածորած խոնաւութիւնը չեն քաշեր, որով սկառուած միշտ ենթակայ է պաղառութեան, ու հիւանդ ըլլալու: Եւ հիւանդ սկառուած մը բան մը չարժեր:

Երբ մէր հաշուածները, եւ ճերմակեղէնը բամպակէ են, պէտք է շուտ չուտ փոխել, ամէն անգամ որ քրտինքով կը թրջուին:

Հագուստներէ վերջ, ամէնէն կարեւորը սկառուատին կօշիկի խնդիրն է: Սկառուած մը որ լաւ կօշիկ չունի, ուրին լաւ քալող մը չէ եւ չքալող սկառուած մը շատ դէլ սկառուած մըն է:

Պէտք է ուշագրութիւնն գարձնել, որ կօշիկները լայն եւ հանգիստ ըլլալով հանդերձ, լաւ մը գրկեն ոտքերուն ձեւը: Սկառուած պալօի կօշիկի պէտք չունի:

Ոտքերը պէտք է միշտ չոր պահել: Երբ ընդհանրապէս, ոտքերը կը միան թաց վիճակի մէջ, մատներուն մէջտեղի մորթը կը կակուղնայ, կը ճեղքուտի եւ շատ անգամ վէրք կը գոյանայ ոտքի այն մասերուն վրայ, ուր կօշիկը աւելի կը սեղմէ:

Գէշ կօշիկներու պատճառաւ գուրսէն առնուած խոնաւութեան հետ միասին, նկատի պէտք է առնել նաև քրտինքը: Ասոր համար պէտք է կրել միշտ բրդէ գուլպանները: Երբ կը տեսնէք երիտասարդը մը, որ բամպակէ կամ մետաքսէ գուլպայ կը կըէ, առանց քաշուերս կրնաք, ըսել, որ լաւ քալող մը չէ: Լաւ է որ սկառուած մը, եթէ պիտի երթար երկար ճամբար, արշաւանքի, ոտքերը իւղուէ, օճառով կամ ճարպով:

Եթէ ոտքերնիդ շատ կը քրտինի, լաւ է որ քրտինդ ունենաք տուփի մը փոշի(բաղկացած ածide օրուկ օքիդ զին) կը անդ միջոցին մէջ, շատ անգամ կ'արգիկէ կուտերու կազմութիւնը: Ասանկ պարտգայի մէջ լաւ է որ ոտքերնիդ լուաք նաև աղի ջուրով, կամ շապի (ալոս) ջուրով: Ձեր կօշիկները կակուղ պահեցէք, առատօրէն կերցնելով ոչխարի կամ նման ճարպ մը, մանաւանդ երբ անձրեւէ թրջած ըլլան: Ձեր ոտքերը լուացէք ամէն օր:

Ս.

ՈՒՍՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԱԿԱԾԻՑԻ

«Սկառաւը ժամուր հայերէն կը խօսի ամեն ատեն եւ ամեն ժամանակ»

Դիտե՞ս, սկառուտ, որ հաւատամքիդ ամենակարեւոր կէտերէն մէկն է այս եւ զուն պէտք է գիտնաս զայն հիմնաւորել, զուն պէտք է դիտակցիս անոր նշանակութեանը եւ այն ժամանակ կրնանք վասոհ ըլլութէ զուն պիտի կարողանաս զայն նաեւ զործագրել, պիտի փարիս անոր եւ պիտի աշխատիս որ քու ընկեր սկառուտներն ալ միեւնոյն համոզմունքով տոգոլուած ըլլան:

Ինչո՞ւ հայ սկառուտը պէտք է մաքուր հայերէն խօսի, որովհետեւ, պիտի ըսկոմ ես, ան հայ սկառուտ է եւ տնկամ՝ հայ սկառուտական միութեան: Դուն զիտես արդէն, թէ սկառուտականութիւնը միջազգային շարժում մըն է իր գաղափարներով ու ձգտումներով: Սակայն, զուն զիտես մնչուշտ նաեւ, թէ սկառուտականութիւնը իր կազմակերպութիւններով ազգային կերպարանք մը ունի: Սկառուտականութիւնը կազմակերպուած է ազգայնական, կան ֆրանսական, Անդիկական, ու Ռումանական, Հայկական եւ այլ սկառուտական ընկերութիւններ, որ ըսկել է կան ֆրանսացի, Անդիկացի, Ռուման եւ Հայ սկառուտներու Այս բորբն ալ իրենց ազգային կազմակերպութիւններն ունին, թէեւ անշուշտ այս բնաւ արգելք մը չէ, որ օրինակ, հայ մը ֆրանսական կամ անդիկական միութեան անդամ ըլլայ: Այս արգելքը չկայ որովհետեւ, ինչպէս քիչ մը վերը ըսկոմ, սկառուտականութիւնը միջազգային շարժում մըն է իր գաղափարներով ու ձգտումներով:

Դուն զիտած ես անշուշտ պատկանած միութեանդ ամբողջ կազմն ու գործունէութիւնը՝ խմբապետոց, ընկերներդ, անոնց յարաբերութիւնները, եւ նկատմ կ'ըլլատ, որ հոն ամէն ինչ հայկական է, միութեանդ կանոնագրութիւնը, զոր առաջին անդամ ձեռքբառի, հայերէն է գրուած, խմբապետոց իր կարգադրութիւնները խումբերուն ու սկառուտներուն կ'ընէ հայ լոգուով, ընկեր սկառուտներդ, անշուշտ, իրարու հետ հայերէն կը խօսին եւ հայերէն իրարու հետ կը կատկեն, մէկ խօսքով՝ տմէն ինչ հայկական է ամբողջ շրջապատդ, ուր դուն կը գտնուիս հայ սկառուտական միութեան գրոշին ներքեւ:

Մի մոռնար նաեւ, հայ սկառուտ, որ հայերէնը քու մայրենի լիզուգ է, եւ մեղմէ ով չէ տեսած 1—2 տարեկան փոքրիկներ, որոնք նոր լեզու կ'ելլան, ասոնք րորոր առաջին անդամ հայրիկ մայրիկ բառերը ինչ լեզուով կ'արտասանեն՝ մայրենի լեզուով: Այսպէս սկառուտ, փոքրիկ առենդ զուն ալ քու առաջին թովովունքներդ մայրենի լեզուով հայ լեզուով ըրիր, ուրախացնիլով հալրիկդ ու մայրիկդ: Այս պատճառով ալ մայրենի լեզուի յիշտակները, անով կատարուած արտայատութիւնները աշնչան հանելի, աշնչան քաղցր կը հնչեն մեր ականջին: Մայրենի լեզուն, հայ լեզուն է, որ զձեզ կը կոսպէ մերնախանոյրերու պատճ, մութեան փառաւոր կամ տիտուր էջերուն հետ, առաջնները մեզի կը սորվեցնեն հետի իւ անոնց, իսկերկրոր դները՝ խուսափի մերապերու նման քայլերէն եւ

Դիտէ վերջապէս, ձեր կազմակերպութիւնը եւ

պիտի համոզուիս, որ հայ սկառուտի գրեթէ ամէն գործունէութիւնը հայ միջավայրի մէջ եւ հայ միջավայրի համար կը կատարուի: Հայ սկառուտը օգնութեան ձեռք պիտի կարկառէ ինկածին եւ հիւանդին—այդ մէծ մասմբ հայ ինկածն ու հիւանդն է: Հայ սկառուտը ժամկութիւն մը պիտի բերէ իր որբ եղբայրներուն —անոնք հայ որբերն են, այս նպատակով հայ սկառուտը տարար դիմում է այդ հայ ընտանիքներու գուներն են: Հայ սկառուտական կազմակերպութիւնը հանդէս մը պիտի սարքէ — այդ հայ հասարակութեան մէջ եւ հայ հասարակութեան համար է: Հայ սկառուտը նոր ընկերները պիտի համոզէ իր ընկերութեան մէջ մտնալու համար —շատ բնական կերպով՝ այդ նոր ընկերները հայ պիտի ըլլան:

Հայ սկառուտի գաւանանքի զլսաւոր կէտերէն մէկն է հաւատարիմ ըլլալ Հայրենիքին—այդ հայ Հայրենիքն է: Եւ այդպէս սիրելի սկսուած, քու ամէն մէկ ձգտումը, քու ամէն մէկ շարժումը հայ առողջ կիանքի բոցն ունիթեղ վրայ զուրգութայող քիզի ամէն տեսակով նեցուկ ու առաջնորդ հանդիսացող, մհեծերդ, խմբապետդ, ուսուցիչներդ հայ լեզուով ու հայ զգացմունքներով կ'ուղեն քեզի սկառուտական վսկէ գողափարներու զինուորը զարձնել:

Սկառուտական համամարդկային բարձր ձգտում ներուն զուն պիտի համանիս իրբեւ հանուր մարդկութեան մէկ մեծ ընտանիքի իրբեւ հայ ժողովուրդի մէկ անդամ, իրբեւ հայ սկառուտ Քու սկառուտական հաւատամքիդ կազմող հայրենատիրութիւնը այն լայն ու ծաղկաւէտ ճամբան է, որ քնզ պիտի առաջնորդէ քու սկառուտական համամարդկաշին գաղափարներուդ, քու սկառուտական առաջնորդինուութիւնը այն լայն ու ծաղկաւէտ ճամբան է, որ քնզ պիտի առաջնորդէ քու սկառուտական համամարդկաշին գաղափարներուդ, քու սկառուտական առաջնորդինուութիւնը այն կազմեցնել իսկ հայրենատիրութիւնը այն գեղեցիկ ամառ ու ծաղկեցնել հայ զգալով, հայ մնալով: Իսկ այս բոլորի համար հայ սկառուտը պէտք է, որ «մաքուր հայերէն խօսի ամէն տեղ եւ ամէն տահեն»:

Ա. Տ.

ԱԹԼԵԹԻՑԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՈՂՆԵՐՈՒՆ

1924թ Առում անհայ ողիմ պիտի համար մտանակցերու համար շատ մը մարզիկներ արդէն իսկ սկսած են սպառաստուիլ, այս տոթիւ անհրաժեշտ կը նկատուի անոնց մէկ քանի խորհուրդ տար:

Ետիւքան աթլեթիքի որ եւ է փորձ ջանարու է մարմինը զօրացնել, որպէսպի ան կարողանայ. դոհացում տող ապագային իրմէ պահանջուելիք ճիշներուն Աթլեթիքի մէջ զինաւոր ազդակը ճկնութիւնն է, ճկնութեամբ է որ ո եւ է շարժմուն մը համար էր սպասուի նուազազոյն ոյժ մը եւ այդ սպասուած ուժին կը տրուի ամենատրութիւնաւոր զորածութիւնը Յաճախ փութապոլի մէջ դիմուն էք թէ տիշեղը տնձեր ուժեղութեամբ է որ ո եւ է շարժմուն մը համար էր սպասուի նուազազոյն ոյժ մը եւ այդ սպասուած ուժին կը տրուի ամենատրութիւնաւոր զորածութիւնը Յաճախ փութապոլի մէջ դիմուն էք թէ տիշեղը տնձեր, որ տասնատրութիւն աւելի զօրել են հակառակ իրենց ի զործ դրած բաւոն ձիզին նուազ ուժեղ շիլերա կը քաշեն, պատճառը այն է որ առաջնորդներուն քով

որքան որ շատ կայ վերջիններուն քով նոյնքան կը պակսի ճկունութիւնը։ Շուհամական մարզանքը մարմնի բալոր մկանները կը գօրացնէ և կու տայ ընդհանուր ճկունութիւն մը։ Ճետեւարար իւրաքանչ չիւր առաւառատ 15 վայրկեան շուհամական մարզանք ընել։ Ծանրութիւն (արտէս) չգործածել, որովհետեւ այդ պէսով կը ստացուի գնդածեւ եւ կարծր մկաններ, որ գուրկի են ո եւ ճկունութիւն, աշխատի ունենալ մկաններ երկայն եւ կակուզ Աթլեթիքի առաջն փորձերուն նախ ձեւը սորվիլ եւ ապս հետամուռ ըլլալ «որքօր»ներ կոտրեւ:

Պէտք չէ նեանցէ տարուելով ըլլայ Շուհամական մարզանքը, ըլլայ աթլեթիքի փորձերը չտփագպնցութեան տանիլ եւ մարմինց սոսկալի յոդնեցնել, որովհետեւ այսպէս կասարուած մարզանքը կրնայ մեզ նոպաստելու տեղ լիտառել։ Մարզանքի միջոցին բնաւ ցողնիլ եւ ամենափոքր յոդնութիւն մը զդալու պարագային մարզանքը գաղըեցնել։

#### ԱԹԼԵԹԻՔԻ Ո ԵՒ Է ՀԻՒԴԻ ՄԲ ԻՆՏՐՈՒԹԻՒՆԻ

Աթլեթիքի մէջ իւրաքանչիւր ոք պէտք է ընտրէ այն ճիւղը կամ ճիւղերը որ կը համապատասխաննեն իր ֆիզիքական կարողութեանց եւ տնօնք որ կ'ուզեն ո եւ է ընտրութիւն մը ընկել երկար խարիսխուաններէ վերջ է որ կը դոնան իրենց յարմար աթլեթիքի ճիւղը։

Ճիւղ այդ ընտրութիւնը դիւրացնելու եւ խարիսխուանները նուազ երկայն ընկելու նպաստակաւ է որ բարորեւ կու տանք իւրաքանչիւր աթլեթիք ճիւղի համար ալղիւնքը որ պէտք է ունինալ նոյն ճիւղին արդիւնառապէս հետեւելու համար։

100 մէթր վազքառաւելագոյն	12 5/10 երկվայրկ, մէջ
200 » » »	27 » »
400 » » »	1 վ. 3 » »
800 » » »	1 * 30 » »
1500 » » »	5 » »
3000 » » »	11 1/2 » »
5000 » » »	19 » »
10000 » » »	48 » »

Երկաթ նոյւազագոյն 8 մէթր

Նիդալ » 30 »

Ակտւառակ » 23 »

Յառուել կրկայնութիւն ուժով նոյւազագոյն 5 մ. » » առանց ուժի » 2,50 »

» բարձրութիւն ուժով 1,35 մէթր

» առանց ուժի 1,10 »

» ձողով 2,30 »

Ակտւառակ եւ մանաւանդ երկաթ նետելէ պէտք է բոլորային հետու մասն անօնք որ 18 տարեկան չեն։

Օ. Ս.

#### ԱՍԱՑԱԿԱՆՔ

Համագույն Ամսօրեայի 1924 Յունուար Փետրուար մասցեալ թիւերը։

#### ԽՈՒՄԱՆԱՑԱՅՑ ՈՂԻՄՑԻԱԿԱՆՑ

Յաւաշչիկար ամրան Պուրքէչի մէջ տեղի ունենալիք Ռումանահայ ողիմականին մէջ տեղի պիտի ունենան հետեւեալ մրցումները։

Վագֆ.— 50 եւ 100 մէթր, 110 մէթր արգելքով, 200, 400, 1000 եւ 1500 մեծերէն։

Պատկեր— Կեցած հետարութիւն, մէկ քայլ եւ 3 քայլ ցատկել, առանց ուժի, ուժով ու ձողով բարձրութիւն ցատկել։

Խանուրութիւն Ենեել— Երկաթ եւ սկաւառակ նետեր։

Արշաւ— Ռումանիոյ մասնաճիւղերուն մէջ դրօշարչու 4×100, պարկաբաւ։

Զօտան հաօել, եւլու։

Մասնաճիւղերը կը հրաւիրութիւն ստարասուիլ Աւելի մանրամասն տեղեկութիւնները չել հազորդուին յառաջիկայ թիւով։



#### ԵԲԵՂ ԵՐԵԿՈՅԹ

Հ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ՏԵՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ  
ԿՐՈՂՄԵ

19 Ապրիլ Շաբաթ գիշեր ժամը 9ին

«ԱՅՆԹՐԱԿՐԹ»Ի սրանին մէջ

ՅԱՅՑԱԳԻՐ

#### ՍԱՐՁԱԿԱՆ

Շուկական մարզան

Բնուգեր

Պօս

#### ԹԱՅՏԵՐԱԿԱՆ

Թիկնածուներ

Բանաստեղծը եւ Աբիսոնու աղա

Եկալ, խուլեր

Անակնակալներ, պարեր եւլն։

#### ԿԱՐԱԿԱՍՈՒԻ

Պ. Պ. Յ. Թիւթիւններն Պոլիս, Յ. Ամիրեան Աօֆիս, եւ Յ. Տէր Մինասեան Քոստանցա,

Ատացած ենք ձեր զրկած բաժնեկինները եւ Ա. Թիւէն թերթ կը դրկենք։

## Հ. Մ. Ը. Մ. Յ. ԱՐՏԱՍՍ.ՀՄՍ.ՆԻ ՄԷԶ

ԲԱՐԻՉԻ Հ. Մ. Ը. Մ. Յ. ԿԵՍԱՆՔԵՆ

Հակառակ տիրող աննպաստ պայմաններուն, բարիզի Հ. Մ. Ը. Մ. Յ. իր գործունէութիւնը կը շարունակէ, կարելի սահմանին մէջ արդիւնաւոր դարձնելու ջանալով զայն ջմեռնալին եղանակին պատճառաւ, մարզական ցայտուն աշխատանքը մը կատարել կարելի չըլլալով հանգերձ, միութիւնը բանախուութիւններ, հաւաքոյթներ եւ ընկերական հանդիպումներ կազմակերպելով ամէն ջանք ի գործ կը դնէ առհասարակ երիտասարդութեան եւ մտունաւորաբար անդամներու կապը հաստատ պահելու համար, այսպէս վերջերս կազմակերպուած երեկոյթի մը մէջ մարմնակրթանքի եւ սկսուատական բարերար հետևանքներու մասին խօսեցան Պ. Պ. Ա. Խատիսեան, Ա. Զոպանեան եւ Հ. Երուանդ:

Ամսոյս 7ին Յ. Մ. Ը. Ա.ի սրահին մէջ տեղի ունեցաւ ընդհ. ժողով մը, նոր վարչութիւն մը ընտրելու հոմար: Ընտրուած են հետեւանքները, Պ. Պ. Թ. Մեծատուրեան, Գ. Շէրիկեան, Ք. Ժապունի եւ Յ. Պողոսիան: Խակէ համեմատականի մնացած պակսուծ անդամներուն ընտրութիւնը տեղի պիտի ունենայ յառաջիկայ ժողովին: Ուրախալի է որ միութիւնը վերջապէս իր մէջն գործ հանած է կարգ մը անախորժ տալրեր, որոց ներկայութիւնը ուրիշ բանի չէր ծառաւէր բայց եթէ իրենց անձնական փառասիրութիւնները գոհացնելու: Յուսուալի է որ այս մաքրագործումէն վերջ Փարիզի Հ. Մ. Ը. Մ. իր գործը անարդել պիտի կարենայ շարունակել, ինչ որ ընտրութեան արդիւնքն ալ ենթադրել կու տայ:

Վերջերս մասնաւոր փափաք մը եւ մզում մը յառաջ եկաւ հայ սկառուտական շարժում մըն ալ ստեղծելու նպատակաւ: Մինչեւ հիմա միութիւնը աւելի շատ մարզական ու ֆութզովի կեանքով կը զբաղէր: Ներկայիս հայ գաղութին յարածուն կերպով աւելինալ այդ պէտքն ալ շիշտեց ու այդ ուղղութեամբ ժողովուրդին կոչեր ու հրաւերներ ուղղուեցան Առայժմ պատանի սկառուտներու կազմակերպութիւնը տեղի չէ ունեցած թէնւ, սակայն աշխատանքը կը շարունակուի: Միւս կողմէ Պոլսոյ զանազան թաղերու սկառուտներն ու խմբակեանները, որոնք հոս կը գտնուէին ներկայիս, երեց սկառուտներու խումբ անունին տակ շարժական զեղերային ժամանցներ կը կազմակերպեն, նուազի, երգի, արտասանութեան, ընկերային խաղերու եւլն. Այս հաւաքոյթներուն երրորդը տեղի ունեցաւ ամսոյս 10ին Յ. Մ. Ը. Ա.ի կողմէ բարեհաճօրէն տրամադրեւած սրահին մէջ: Այդ շրջանակին մէջ մորդ բնաւինքինքը օտարութեան մէջ չի զգար, բոլորը ծանօթ ու սիրուած ընկերներ են: Հոն է ամէնուն սիրելի ծերուկ սկառուտը, Պ. Մեծատուրեան, որուն չուրջ բոլորուած են երիտասարդ ու պատանի քառասունի մօտ տղամարդիկ, պարբերաբար ծիծաղի ու ժպիտի պահեր սպիտերու համար: Ծանօթ խմբապետներ ու փոխ խմբապետներ, Պ. Պ. Ք. Ժապունի, Յ. Պողոսիան, Ն. Արէլեան, Ժ. Մինթանճեան, Պ. Պէօրէքմեան, Վ. Ելմահեան, Յ. Թօքաթիսան, Շատանեան եղբայրներ եւ ուրիշներ իրենց հաճելի խաղերով, նուազով ու սրամիտ պատ-

## Հ. Մ. Ը. Ա. Ա. ՌՈՒՍՍԱՆԴՈՅ ՄԷԶ

ՍԻԼԻՍՏՐԵ

Ա. Հ. Մ. Ը. Ա. վարչութիւնը ծրագրութ է սարբել պարբերաբար շարք մը հեապարակային դասախուութիւններ, պարզելու համար հայ ժողովարդին անոր նպատակը եւ օգուտը: Առաջին դասախուութիւնը ըրաւ 1924 մարտ 16ին Պ. Ս. Գիսգամնեան Ծիւր ունենալով Հ. Մ. Ը. Ա. Մ. իրագիրը եւ նպատակը: Նախապէս հակիրն տեղեկութիւն տուալ համաշխարհային պատերազմէն առաջ գոյարդին ունեցող մարմնակրական անջա միութիւններու մասին եւ եղրակացուց թէ այդ միութիւններու միացումէն առաջ եկած է Հ. Մ. Ը. Ա. Մ. Պ. Պակերացուց, ի միջի այլոց, Հ. Մ. Ը. Ա. Մ. պարտականութիւնը հայ սերունդին հանդէայ, թէ միտքը եւ մաւմբներ պէտ է դառնան զուգանեռական երկու կարեւու ազդակներ հայ երիտասարդին համար, իրականացնելով ինը առաջը «Առողջ միտք, առողջ մարմնի մէջ»: Առաջրաւ պարագան այն եր որ բացի երիտասարդութեան գրեթէ հայութեան մեծ մասը կը բացսկայէ:

Բ. Եղանակին նպատաւորութեան օգտական սկառուտական խումբը իր առաջին արշաւը ըրաւ մարտ 23ին մօսակայ անսառը եւ յետոյ Գալիքերօվօ գիւղը:

Անակինկալ մըն եր փոքրիկ արիենրու համար այս արշաւը եւ աննկարազերի եր անսնց խանդավառութիւնը բնուրեան ծոցին մէջ, յանախակի երգերէ, պատմութիւններէ եւ խաղերէ յետոյ, իրենց մուտքը կատարեցին խաղակի մէջ սկառուտական խայլերգովը:

Գ. Խնահաւելի է թաղական խորհուրդի ըրած «մէկը ու տրամադրելով միութեանս Սզգ. վարժարանի բակին մէկ մասը, արդէն սկառուտները անբնդիան կ'ատխատին զայն թնթիւ մարզաւանի մը վերածելու համար:

Դ. Յանձնախումբ մը ընտրուած է, հոգ տանելու համար տեղական մեցումներու պատրաստութեան եւ կարելի եղածին չափ փայլուն հանգամանք մը տալու անոր:

ԱՍՐԴԻՍ ՓԱՓՍ ԶԵԱՆ

Հ. Մ. Ը. Ա. Հանդէս  
Քուսանցայի մէջ

Ապրիլ 13 կիրակի երեկոյ «եկիփիս» սրահին մէջ տեղի կ'ունենայ սիրուն ներկայացում մը, կը բնադրուի Արցունքի հովիտը:

Մութիւններով ներկայները կը զուարձացնեն: Հաճոյքով կը դիտեն այն մասնաւոր հետաքրքրութիւնը որով համակուած են շատերը ի տես «Արք»ի առաջին թիւին որ հակառակ իր համեստ ծառալին ու պարունակութեան, Հ. Մ. Ը. Ա. անունը վառ պահելու եւ մասնածքերու միջեւ կազ մը ըլլալու տնսակէտով նեկաւ կարեւոր պակաս մը լրացնելու: Ներկայները թէրով պատուանիրուելէ վերջ, յառաջիկայ շարթու կրկին հաւաքուելու վափաքով զոհ տպաւորութեան տակ մեկնեցան:

Փարիզ 14 մարտ

ՔԱԶԱԶԱՐԴ

## ՊԱՀԱՔԾՅՈՒԹ ՄԱՍՆԱԾԻԿԴ

ԲԱԺԱԿԻ ՀՅԱՄԱՐ ՄՐՑՅԻՄ

Տեղայո, «Դարիագրա» Գութալիի խուժբին նույնածեանութեամբ այս տարի ֆութալի եզանակի բացման առթիւ կազմակերպուեցաւ մրցում մը տեղույթ, կարգի ֆութալի իւութերուն մէջ: Մրցանակն էր բաժակը մը:

Նույն մրցեցան Հ. Մ. Ա. Մ. Փալակի ֆութալի գութալիի թիմը «Բրիթինի Նախարարին», խուժբին հասու «Փալակ» 1—2 կուով յաղթական ելու: Երկրորդ օրը սիտի մրցիք «Սանաթան» «Փալագրա» ի հ'առ, բայց «Սանաթան» որոշուած ժամունան խաղակայրը չներկայանալուն համար պարտուած սեպուեցաւ:

Երկրորդ կիրակին, ապրիլ 14-ին, տեղի ունեցաւ «Փալակի»ի եւ «Դարիագրա»ի վերջական մրցումը: Ետաղը սկսուած ժամը 4-ին, դատաւորութեամբ Պ. Փալաճիկի: Խաղը սկսելն է վայրին յետոյ «Փալակի» դեղեցիկ կու մը բրաւ, որմէ յետոյ խաղը շարունակւեցաւ՝ դրիթէ «Դարիագրա»ի կոլին առջեւ, ուր Փալաճի խաղացողները շրջան կազմած աջն ձախէն կոլին քաշելով աստիճն համբայմը վերջացուցին 3 կուով: Խաղին երկրորդ կուին 20 վայրկեանի մէջ «Դարիագրա»ն ըրտւ կու մը, որմէ յետոյ «Փալակի»ի խաղացողները բոլորուին պաշտպանողական դրաքեր զրաւելով եւ սոսկալի յաղնածութեան ժամանուելով «Դարիագրա»ի յառաջապահները յաջողեցան մինչևւ վերջ մէկ կուով մնար:

Որով Հ. Մ. Ա. Մ. Փալակին խուժբը 1924ի բաժակը շահեցաւ:

Խաղին մասնակցողներն էին, կ. Նուրիճանեան (կո), Ա. Դաւիթեան եւ Ա. Յիրանիկիւ լեան (պէկ), Ա. Պողոսի ան (ձախ), Յակոբ Փափակեան եւ Կ. Պ. Դաւիթեան (սէնդը հաւաքէքեր), Օ. Գալիֆաքիան (ձախ էքսթրէմ): Ա. Ֆլորդեան (ձախ ինթրէն), Ա. Ասալի կրէսթիչեան (սէնթրֆօր) Պ. Կոբապետեան (աջ ինթրէն), Հ. կիւլպէնկեան (աջ էքսթրէմ): Դովելի էին Խորէն Քէորդեանի քաշած զարներ ները որոնիք քանից ծափահարութեան արժանացան:

Ա. Պ. Սիլիոնեան

## Ո Ռ Ի Մ Ա Ն Ա Հ Ա Յ Ա Յ Ի Մ Ա Յ Ա Յ Ն Բ

Հ. Մ. Ա. Մ. Բայմանիոյ շրջանային վարչութեան նախածեանութեամբ այս Յունիսի վերջը Պուքքչի մէջ տեղի կ'ունենան ողիմպիական խաղերը Այս մրցումները անդի սիտի ունենան հասեւեալ կարգով:

1. Տողանցք սկասւաներու
2. » մարզիներու
3. Շուէտական մարզանք
4. 100 մէթր վազք
5. Զողով բարձրութիւն ցատկել
6. Երկաթ նետել
7. Պարկարչաւ (սկասւաներու)
8. 800 մէթր վազք
9. Կեցած երկայնութիւն ցատկել
10. Սկասւանակ նետել
11. Պորտարշաւ (սկասւաներու)
12. 400 մէթր վազք

## 13. Մէկ եւ երեք քայլ ցատկել

14. Նիզակ նետել (մէջուղիւն)

15. Բուրգեր (սկասւաներու)

16. 1500 մէթր վազք

17. Աւտ առած բարձրութիւն ցատկել

18. Զուան քաշել մասնածիւղերու մէջ

19. Դրօշարչաւ » »

20. Ֆութապոլ » »

21. Մրցանակարաշխութիւն

Հ. Մ. Ա. Մ. Բայմանիոյ շրջանի մասնածիւղերը ունենած է մինչեւ Յունիս 10 Շրջանային վարչութեան հասպաններ իրենց վայումանածիւղերէն մասնակցողներուն անունը, տարիքը եւ իրենց մասնակցելիք մրցումները:

Բայմանիոյ շրջանի մէջ գտնուող այն հայ մարդկաները եւս, որոնք որպէս է մասնածիւղի հետ կաղուած չեն եւ կ'ուղին մրցումներուն մասնակցիլ, մինչեւ Յունիս 10 զրկն և Արի»ի հասցէով Շրջանային Վարչութեան:

\* \* \*


Բանի մը օրէն հասպարաակ կը հանուին Ռդիմպիւական խաղերու, առանձիները Անոնք որ կ'ուղին հայթայինի թուղթի թուղթ որ տառչ դիմեն «Արի»ի խմբագրութեան:

\* \* \*

Յաջորդ թիւով կը ծանուցանենք սոյն Ռդիմպիւականի մանրամասնութիւնները, որ կ'ուղին խոսանայնոր թուական մը բանալ զաղութիս երիտուարդութեան կեանքին մէջ:

## Թէ Ի՞նչ է ԱՆՃՐԱԺԵՇՑ

ՀԵՄԱՆԱՌՈՒԻԹԻՒՆ ՑԱՏԿՈՂԻ ՄԷ ՀՅԱՄԱՐ



Հետառութիւն ցատկողի մը համար երկու կաւելոր յատկութիւններ անհրաժեշտ են, արտգութիւն եւ մարմինի ծալը աստիճան ձկունութիւն, խոկ ույզ զատկութիւններն ունենած համար պէտք է մարդինը ենթարկել զիտական երկար փորձերու, այս փորձերուն մէջ, որոնք ամէնօրեայ ըլլարու և նոյնիսկ, ցատկողը պէտք է նկրածի յարմարցնել իր քայլերը՝ ճիշտ ցատկուելու սկզբնակէտին, որպէսզի իր քովանդակ թափով հնարաւորութիւն ունենայ բայցացուած արդիւնքն մէնք ըստ ըստ բարձրութիւնը համար սկզբնակէտին, որմէ անդին ինքայն փոքր պիտի յանձնէ իր ունեցած բացանդակ թափով ողին՝ առաւելազոյն չափով օգտագործելու համար իր կարողութիւնը: Պէտք է ցատկողը մը այնքան փորձեր կատարէ, մինչեւ որ ինքնարերար ինքայն փոքր պահանջութիւնը մէջ սկզբնակէտին վրայ:

Ծնդհանրապէս ուժով հեռաւորութիւն ցտակելու հոմար վաղքի երկարութիւնը ընդունուած է 30—35 մէթր, ուստի պէտք է ցատկող մը փորձերով զիտնայթէ՝ քանի մէթր հեռուէն պէտք է վաղել, որպէսզի իր ուղերը, առանց իր արագութիւնը զանգաղեցնելու կամ արագացնելու, կարենայ յորմարցնել սկզբնա. կէտին Փօրձի մը առեն երբ 40—50 սանթիմէթր հուե կոխէ, պէտք է 50 սանթիմէթր առելի մօտին վաղել, իսկ առաջ կոխուած սարագային առելի հեռուէն Անզամ մը որ ցտակող մը այսովէս կարենայ իր վաղելու հեռաւորութիւնը ճշտել, արդէն կարեւոր մէկ մասը լրացուցած կ'ըլլայ իր փորձերուն; Վաղքը պէտք է բաժնել 2 կամ 3 մասերու: 8—10 մէթր պէտք է վաղի չափաւոր արտգութիւնով ու յաջորդարար միւս մասերուն մէջ պէտք է արագացնել, սկզբնականին 6—7 մէթր մասցած պէտք է արտգութիւնը հասցնել առանելացնն չսփին: Պէտք է ուշադրութիւն զարձնել սկզբնակետին վրայ կոխուէ ոտքին կրունկով, ինչպէս վերը զրուած պատկիրը կը չուցնէ: Եւ ոչ թէ մասներուն վրայ՝ ինչպէս շասերը կ'ընէն: Սկզբնակետի վրայ կոխոզ ոտքը պէտք է զօրաւոր կերպով վեր նետէ մարմինը ըստ կարեւոյն շտարագրոցնեցւ համար զայն: Օդին մէջ բարձր ենել, հեռուն ցտակել կը նշնակէ, այս կետը պէտք չէ վրիփի ցատկողներու ուշադրութիւնն: Նախշան առաջի վրայ իշխալը պէտք է վերջին ճիգ մը եւս ընել սրունքները առաջ նետելու համար, նոյն առեն ջանալով իր մարմինի հաւաարակութիւնը չիրանցնել: Շատեր այս կերպով կրցոծ են շահիլ 40—50 սանթիմէթր: Ֆինլանտացիները ու ամերիկացիները օդին մէջ քայլսիփի մը կը կատարեն, որը մեծապէս կ'աւելցնէ հեռաւորութիւն չսփիք, բայց այս տեսակ փորձեր ընողները հազաւուղէպէտք են, որովհետեւ ծայր աստիճանն ճկունութիւն ու երկար տշխատանք կը պահանջէ:

Մէկ քայլ ցտակող մը պէտք է նախ լրու 100 մէթր վաղող մը ըլլայ, հետեւարար պէտք է շարտթւան երեք օրերուն վաղքի ու մնացնակ ժոմանակը միտյն ցտոկերու յատկացնել, պայմանաւ որ ցտակերու մէկ փորձը 8—10 անդամը չ'անցնի:

Նախքան դաշտային փորձերու սկսիլը, մարզիկ մը պէտք է իր մարմինը մարզելու փորձեր ընչ եւ 3—4 շարաթ յետոյ միայն դաշտ ենիէ, որ ատեն արդին իր մարմինը զօրացած ու ճկուն դարձած կ'ըլլայ: Խոյսիս պէտք է ուշադրութիւն դարձնել սնունդին, տուաւելապէս պէտք է նախընտրել բահջարելչնը ու կաթնեղչնը, միաը շատ քիչ գործուելու է եւ ան ալ խորովու ու առանց իւղի:

Փօրձերը պէտք է կատարել առաւետեան ժամը 9—10 եւ երեկոյան 6—7: Փօրձերը պէտք է կատարել ուրաքապ ստամոքսով, հոկատակը իշխայ գժրացութիւններու դպտենաւ դաշնութ:

### Վազք

Ամերիկայի մէջ ձմեռուան ընթացքին «արմօրի» ներու մէջ անխոնջ աշխատութիւններ թափուած են վազքի մրցումներու համար, որոնց արդիւնքը եղած է, Մուրքինսոն՝	300 եարտան	31 երկպէ.
Տրիսքոլ՝	440	«
Հելֆրիլու՝	600	«
Մարմէլը՝	1000	«
Ժօ Ռէյ՝	1500	մէթրը
«	3000	«

### Կոփամարս

Վիլնսայի մէջ երկուորդ անդամ ըլլալով տնզի ունեցաւ կափամարսի մրցում Թրանսացի նշանաւոր կոփամարտիկի Քարգանթիւնի և Անզիւացի թառւնելէի միջեւ:

Քարգանթիւնի կը կըսէ 70 քիլոկրոմ եւ Արթուր Թառնելէ 90 քիլոկրոմ:

Հանզիւականներուն թիւը քսան հազարէն առեւնի երածած է:

Այս անզամ Քարգանթիւնի յոզենող հանզիւացած է Պէտիթեննի ՅԱԶԱԴՈՒՅՈ իտիիւննի:

Թուրքիայ վեսուր ծանրութեան ախոյեան Յարութիւն Պէտիւն Գէճիսեուն Լարցիկի մէջ ունեց ա: է 8 րուրունուց մրցում մը զերման կոփամարտիկի մը հետ երկուքն ալ կը կըսէին 55,8 քիլո:

Աւազին բառնախին, Արթին զրեթէ միչա յարձակուկանի վրայ զտնուեցաւ: Իր դերման մրցակիցը սովորուեցաւ մեծ ճիղերով ինքզինքը պաշտպանիւնիւ: Երկուորդ բառունոր առելի զօրաւոր հարուածներ վերապահնեց Գերմանացիին, որոնք սակայն վիժեցան Արթինի պատշաճանոպականով: Արթին զօրաւոր ուղիղ հարուած մը կ'իջեցնէ մրցակիցին կդակին:

Չորրորդ «րատանուոր երկու կողմերն ալ կը հարուածնեն, այսու հանդերձ Արթին առելի զօրաւոր հարուածով մը արդ «րատանուուին ալ ուսուելութիւնը կ'առնէ: Հինգերորդը կը սաստիցնէ Գերմանացիին յարձակուկանու: Արթին հինձնալի պաշտպանողութիւնը Արթին զօրաւոր ուղիղ հարուած մը կ'ըննէ: Զ. «րատանուոր» զրեթէ բոլորային Արթինին ի նպաստ կը դասնայ, որ ուզիզ հարուածներով մրցակիցը կը սարսէ: Եօթելորդ եւ ութերորդ «րատանուուները քիչ մը առելի ոզեւորեալ կը զանամն ուր Արթին իր հարուածները կը սաստիցնէ ու յազդանակը կը շահի:

Հ. Ա. Յ. Կ Բ Ա Մ Ա Ը Ա Շ Ի Կ Մ Ր Բ Ր Ա Յ

Տիմրոյթի (Միուցեալ նահանդ) Տեմակեն հոկի մէջ տեղի ունեցած է Սելցրակ Պէրպէրենահն և Անզիւացի Հէրի Մէլլընի մէջ կոփամարտի մրցում մը:

Մէլլըն կը կըսէ 139,75 քառուն աւ Պէրպէրենն 136,25 քառունու:

Կոփամարտի ընթացքին Մէլլըն շարունակ մէկ կողմէն միւսը վազած է, ներկաներուն վրայ սարշատի տպաւորութիւն թողլով: Պէրպէրենահն յաջողած է հալածել իր մրցակիցը:

Առաջին բառնատէն վերջ Մէլլըն սկսած է ընկրկիլ, եւ անկիւնը մզուած առեն բազուկը ճօճկը յնացած է Սելցրակը, բայց յաջորդ Յ բառնաներուն Պէրպէրենահն իր ձախով հարուածած է իր հակաւակրորդին դէմքը եւ յազթող հանզիւացած է:

### Մ Ա Ր Զ Ա Յ Ե Խ Ա Ր Հ

#### Հեծելամիւ

Պէրիքացի Լուն Մոթիս հեծելամիւով 342,600 մէթր ճամրան կորած է 12 ժամ, և վայրկան եւ 57 երկարացի հանդան (ժամական միջին 26,975 մէթր):

Աշխարհի տցանք օդանաւով

Երկու արշաւ ճամբան են արդէն, մէկը ամերիկան, որ 4 սաւառնակէ բաղկացած է եւ Քալիֆորնիային դէպի Սրեւելք ուզգուած է եւ միւսը անգիւական, մէկ սաւառնակով ճամբայ ելած է հակառակ ուղղութիւնով՝ դէպի Արեւմուտք:

Աժերիկացիներուն եւ անգլիացիներուն սաւառնակներուն մէջ կարգաթը տարրերութիւններ կան: Տուշաները (ամերիկան) առաւելապէս ցածրաբային են, վիքը և վուլթուրը (անգլիական) ջրասաւառնակ մըն է, բայց երկու տեսակներն ալ ըստ կամ կրնան ծովային կամ ցածրաբային ըլլալ:

Երկու տեսակներն ալ մէկ մէկ մօրեօր ունին զրեթէ նոյն ուժով, Տուկան 400 եւ վիքը ուղիւն 450 ձիու ուժ:

Տուկան միասին ունի 3000 լիդր եսան, 200 լիդր խող, 100 լիդր ջուր եւ 20 ժամ կրնայ մնալ օդին մէջ, վիքը ունի 1740 լիդր եսան եւ կարող է 15 ժամ թուի ժամական 150 քիլոմէթր սիջնարազութիւնով:

Ամերիկացիներուն ուղեղիծը 40.000 քիլոմէթր է եւ անգլիացիներունը 37.000 քիլոմէթր Երկու ճամբարդութիւնները կը կատարուին հակառակ ուզգութիւնով, ամերիկացիները, հաշիւի կ'առնեն իրենց նպաստուոր օդի հոսանքներ, անոնք պիտի անցնին Արտաքիչն, Ասիային, Եւրոպային եւ Կրկօնլանտայիչն, Անգլիացիները պիտի անցնին Եւրոպայիչն, Ասիային, Ճարտանէն, Քամչաթքային, Բրիտանական Քօլոմպիատիչն, Քանիատային ու Առլանտիկան ովկիանոսէն:

Ամերիկացիները ամիսներ առաջ բազմաթիւ յոնձնախումբեր զրկած են իրենց զիսաւոր իջնելիք վայրերը եսանի, իւզի, ջուրի, մօրեօրի նորոգման ժամերու պատրաստութեան համար, ասոնք նուել խնամքով ուսումնասիրութ են մթնոլորտային պայմանները եւ թռելիք երկիրներուն տեղազրութիւնը: Անգլիացիներն ալ պիտի օգտագործեն աւստրալիական Ռու Սմիթի թռիչքին համար պատրաստուած կայսները:

Աւրեմն նիւթական տեսակէտէ մրցակիցները հաւասար զէնքեր ունին: Երկուքն ալ նոյն զժուարութիւնները պիտի ունենան ճարտանէն Բրիտանական Քօլոմպիա անցքի տան եւ նոյն զիւրութիւնները Եւրոպայի եւ Ասիայի մէջ, երկուքին համար ալ էտկանը Եւրոպայի Ամերիկա կամ հակառակ անցքն է:

Ամերիկացիները կօս Անձէլոսէն (Քալիֆորնիա) մէկնած են Մարտ 17ին, Մայիս 9ին Ալէութիւննեան արշիպիլազոսի Աթթու կլզնին կը սպասուին: Ցարդ կարած են 5900 քիլոմէթր:

Անգլիացիները Քալիֆորնի ճամբայ ելած են մարտ 25ին, Ներկայիս Հնդկաստանի մէջ Բարլուի մօոր անշարժութեան մատնուած են, սպասութիւնոր մօրեօրի Ցարդ թռած են 8480 քիլոմէթր:

Երրորդ արշաւ մը աշխարհի շրջանը կատարելու համար Ասլրի 7ին ճամբայ ելած է Լիզոնայիչն, Բօրթուգալի հարիւրագետ Պրիթօ Բայէս եւ տեղպակալ Սարմէնթօ Պէրէս Ֆրանսիական սաւառնակով մը

Կ'ուզզուին դէպի Քարաշի Ցարդ մինչեւ Պէնտէր Ապակա կտրուծ են 7600 քիլոմէթր:

Ինչպէս ամերիկացիները կը յուսան, աշխարհի շրջանը 4 ամիսէն կարելի պիտի ըլլայ կատարելու 0 զային առաջին միակ մեծ փորձն է ասիկա, որ ցարդ չէ յաջողած: Դրեթէ աշխարհի ամէն մասներուն վրայէն թուիչըներ կատարուած են, միակ հողամասը հարաւային Ամերիկան է, որուն ամէն մասներուն վրայ թուիչը կատարուած չէ եւ միակ ովկիանոսը՝ Այադականն է, որուն վրայէն տակտուին անցուած չէ օդանաւով:

\* \* \*

Միւս կողմէ Քաղաքացի օդանաւորդ Բէլըթիէ լոկլ պատրաստուած է Բարիդէն Թօքիօ օդանաւորդի՝ ամենակարծ Ժամանակի մէջ:

Բէլըթիէ զինուորական տիպի 400 ձիու ուժով Լորէն սաւառնակով մը կը ճամբարդէ Ընկերակցութեամբ միշտնագչտ Պէզէնի: Մաւառնակը միասին ունի 2000 քիլոմէթր ճամբարդելու բաւականաչափ եւսան: Բէլըթիէ ասկէ առաջ Թօւնուզէն Բարիդ 800 քիլոմէթր ճամբարն, ծովուն վրայէն թռած էր 12 ժամուան մէջ:

Մինչ ամերիկացիները Ալասկայի մէջ Տուչշարպուր վայրը անշարժութեան գատապարտուած էին սպասելով հազարապետ Մարթինի որ զործիքը փոխեց եւ հազարապետ Մաքլարենի իր զործիքը կը նորոգէր Քարաշիի մէջ, Բէլըթիէ կը յառաջանար:

Բէլըթիէ նախ 4 օր շարունակ թռաւ, առաջին օրը կորեց 2000 քիլոմէթր, երկրորդ օրը 1500, երրորդ օրը 1500 եւ չորրորդ օրը 800 քիլոմէթր: Այսպէս ան 5800 քիլոմէթր ճամբարն կտղեց 33 ժամուան թուիչքով, այս 33 ժամուան մէջ ան Բարիդէն զացած է Պարսկաստան: Ճամբարդութիւնը եղած է այսպէս, Ապրիլ 24, հինգշաբթի Բարիդէն Պուքրէչ, ուրբաթ Պուքրէչէն Հալէպ, շարաթ Հալէպէն Պաղտատ ու կիրակի Պաղտատէն Պուշչիր:

Դարձեալ Երկուշարթի օր՝ Պուշչիրէն Պէնտէր Ապակա, Պէնտէր Ապակապէն Քարաշի եւ մայիս 3ին Քարաշիէն Ակրա, այսպէս 10 օրուան ընթացքին 7 թռիչքով կտրած է 8750 քիլոմէթր. ամբողջական թուիչքի ժամանակամիջոցը եղած 44 ժամ 45 վայրկան, ժամուան մէջ 195 քիլոմէթր:

Բէլըթիէն պիտի կարենայ համանիլ Թօքիօ, անոր հման մարդու մը համար շատ հնարաւոր է:

Բէլըթիէն ուղեգիծն է Բարիդ—Վիէննա—Պուշչիշտ—Պէլլիտատ—Պոլիս—Հալէպ—Պաղտատ—Պուշչիր—Բարաշի—Բարլու—Ալլահապատ—Ռան կուն—Սայլոն—Հանց—Հօնկ Քօնկ—Շանկայ—Նակտարի—Թօքիօ:

Վ ի ծ Ա Կ Ա Զ Ա Ռ Ա Ւ Թ Ի Ւ Ն

Հ. Ա. Ը. Ա. Ռ. Ա. Ռումանիոյ Շրջանային վարչութիւնը կաղմակերպած է Վիէննականութիւն մը: Հրապարակ հանուած են 1000 տասներ՝ 20 լէյ արժէքով: Վիէննականութիւնը տեղպի պիտի ունենայ Ցուլիս ամսոյ վերջը: 20 թիւեր պիտի շահին արժէլ բաւոր առարկաներ:

## Սկառտը բնուրիեան մէջ

### Լ. Ա. Ա. 1.

Լոգանքը, մոնաւանդ ծովու լոգանքը, առողջութեան համար հրաշալի է, բայց անկէ պէտք եղած օգուտը քաղերու և երբեմն նոյնիսկ մահացու վտանգները հեռացնելու համար պէտք է աչքէ չըրիպեցնել հետևեալ կէտերը,

1.— Կերտկուրէն անմիջապէս յետոյ ջուրը պէտք չէ մտնել, այց առնուազն 2. 3 ժամ վերջ:

2.— Նոյնիսկ լու լուղորդի մը համար պէտք է զգուշանալ հոսանքներէն եւ առանց օդնական նստակի մը պէտք չէ շատ բացերը երթար:

3.— Մէկ անդամէն ամրողջ մարմինը ընկցմել ջուրին մէջ:

4.— Լոգանքը 15 - 20 վայրկեանը անցնելու չէ:

5.— Լոգանքէն յետոյ թողնելու է որ մարմինը չունայ առանց սրբելու:

6.— Լոգանքէն յետոյ պէտք է սպոյա կամ մարզանք կստարեր:

Պէտք է նկատի ունենալ այն լուրջ վտանգները, որոնք տուած կրնան դալ տուանձնն գետակի մը կամ ծովու մէջ լողալէն: Երբեք անձանօթ տեղ լոգալու է, անձանօթ տեղէն միշտ վախնալու է, ջուրի ոլորտը, խոտերը, ճախճախուտքը, հոսանքները, ձինորսներու ու օկանները եւ այն վտանգներ են, և լաւ լողալն անդամ շատ անջամ չի կրնար յազմթահարել ասոնց:

## Սկառտին զբոսաներ

### Գ. Ա. Ե. Ե. Բ. Ո. Ի. Խ. Ա. 2.

5 - 6 սկառտաներ զանազան դոյներով հեռուէն տեսանելի առարկաներ կ'առնեն, ինչպէս, թաշկինակ, փողկապ, զիրք, տեսրակ, լրագիր եւ այն, դաշտէն մէջ տառջնորդը կը կենայ աչքերը գոյցուած և սկառտաները հեռանարով ամենաշատը 50 մէթր հեռաւորութեան վրայ կը տեղաւորեն իրենց առարկաները, պարմանաւ որ առաջնորդին կեցած տեղէն տեսանելի ըլլան, միայն թէ՝ կ'աշխատին որ իրենց առարկաներուն դոյները ունեցող բաներու քով եւ անոնց նման զիրքով գնեն, որպէսզի առաջնորդը չկարենայ զանազաններ, երբ բոլոր սկառտաները իրենց առարկաները տեղաւորեն՝ կը հաւաքուին առաջնորդին քով և աչքերը կը բանան, տուաջնորդը չորս կողմը դիտելով կը աշխատի գտնել տուարկանները, այն սկառտաւը որ իր տուարկան առաջնորդին ամէնէն մօուր տեղաւորած է և առաջնորդը չէ կրցած գտնել՝ կը շահի առաջնութիւնը:

## Սկառտին ծանօթուրիեան բաժինը

### Օ. Զ. Ե. Բ.

Օձերը կ'ըլլան թունաւոր եւ անթօյն, թունաւոր օձերուն թոյնը կը գտնուի աչքերէն քիչ մը աւելի եւ տեր մորթին տակ և երկար խողովակով մը կու գայ անոնց վերին ծնօտի առջեւի երկու երկար ակուաներուն մէջ: Այս թոյնի երկու ակուաները շարժական են և դէպի ներս ծալլուած ու գոյցուած կ'ըլլան սովորական առաջնաւն, իսկ խածնելու ժամանակ կը շտկուին: Երբ թունաւոր օձը կը խածնէ, ճնշման տակ թոյնը անոնց թունաւոր ակուաներուն ծալլրէն կը հոսի վէրքին մէջ եւ կ'անցնի խոհնուողին վէրքին մէջ:

Թունաւոր օձէ խայթուած պարագային վտանգին առաջքը առնելու ամէնէն լաւ միջոցն է կարելի եղած չափով թոյնը դուրս հանել, ասոր հոմար ալ երբ բերանի մէջ վէրք չկայ, պէտք է վէրքը ձձել ութքնել, յետոյ վէրքին տեղը պէտք է այրել nitrate d'argentով, կարմրած երկաթով կամ կրակով մը:

Երբ մարդուն մէկ անդամին վրայ է խայթուածքը, անմիջապէս պէտք է վէրքին վերի կողմէն ուժով կապել, որպէսզի արևան շրջանառութեան մէջ թոյնին անցնիլը արգելուի:

Թունաւոր օձերուն զիստուրը իմն է, իմը դրեթէ մէկ մէթր երկայնութիւն կ'ոնհնայ, անթօյն օձերէն կը զանազմուի իր զլուխին ու վիզէն, մինչ անթօյն օձերուն վիզը շատ քիչ բարակ է իրենց զլուխին, իմին զլուխը մարմինէն զգալի կերպով կը բաժնուի իր վիզով:


Օձ մը սպանելու յաւագոյն միջոցն է անոր ողայարի սիներ կոտրել, որ շատ դիրքաբեկ է եւ բաւական է դաւագանով մը գարնել՝ երբ զլուխը վեր բարձրացուցած է գլուխէն վարի մտնին:

Օձերը յաւ կը լողան ու կը ցատկին, բայց վեր չեն կրնար մաղլցիր:

Անթօյն օձերուն զիստուրն է լորտուն, որ երկրագրիթան օդտակար է, որովհետև կ'ոչնչացնէ շատ մը վիստակար ճճիներ: Որքան որ լորտուրն խայթումը անվեսա է, բայց զայն իմէն որոշ կերպով չզանազմուած պարագային՝ խոհնեմութիւնը կը պահանջէ իմէ խայթուածի նման դարմաներ:

## Սկառտին հաշիր

### Հ. Յ. Ե. Ի. Պ. Բ Ա Ր Ջ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն Զ Ա Փ Ե Լ



Ա.Բ բարձրութիւնը չափելու հոմար սկառտը պղողիկ Գ հայելի մը պատէն քանի մը մէթր հեռաւութիւնով գետինը կը դնէ հորիզոնական զիրքով, ԴԵ ծողը ծեսով առած ուղղաձիգ կերպով եւ տչքը մէկ մէթր բարձրութիւն վրայ ե կէտին զնելով կը նայի հայելիին մէջ եւ ետ առաջ կը տեղափոխէ իր ծողը մինչեւ որ Ա գագաթը կը տեսնէ հայելիին մէջ, այս վիճակին մէջ Գ հայելիին Բ ոտքէն ունեցուծ հեռաւորութիւնը կը բաժնէ հայելիին Դ կէտէն ունեցած հեռաւորութիւնով, քանորդը՝ բարձրութեան քանի մէթր ըլլալը կը ցուցնէ:

Վերի պատկերին մէջ Ա.Բ բարձրութիւնը կ'ըլլայ:

$$3 : 0.75 = 4\frac{1}{3}$$

6. Գ. Ա.